

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՎԱՐԴԱՆ ԲԱԲԵՐԴՅՑԻ (ՂՐԻՄԵՑԻ)

(1310 ? — 1380 ?)

Ժրաշան զրիչ մը: Ծնած է ժԴ. դարու ևրկորդ տասնամեւակին հաւանաբար, Բարեղի գաւառին երմնու գիւղին մէջ: Հօրը անոնն էր Կիրակոս, իսկ մօրը՝ Թաճեր: Ունէր երեք եղայրներ, Յակոր, Աւետիք և Աւետարեր, երեքն ալ կուտակօծ քահանոներ (Յուցակ Զեռ. Ս. Յակորեանց, Ա. Հատոր, 1966, էջ 356: Լալայեան, Յուցակ Զեռ. Վասպուրականի, էջ 220):

Տզայ հասակով տարադիր կ'երթայ Ղըրիմ, անուանի Աւետիք Վարդապետի մօտ, ծանօթ Խոտանարակ մակդիրով, եւ կը կրօնաւորի 1334ին, կամ աւելի առաջ (Լ. Խաչիկեան, Յիշտ. ժԴ. Դարի, էջ 265):

Ազա կ'աշակերտի Գևորգ հայրապետին Ղըլղտաշ կոչուած վանքին մէջ: Հոն կը ձեռնադրուի արեղայ (1355ին առաջ, Կիւլէսէրեան, Կոլոտ, էջ 117) եւ կը մնայ 10 տարի (Լալայեան, Յուցակ, էջ 218):

Ենքը ուխտի կ'երթայ զոտ, եւ Երուսաղմակ զացոյն նաւ չգտնուելուն կը ըստիպուի վերագանակ առուն: Դարձեալ կը մէկնի Ղրիմէն գէպի երուսաղմ, իրբեւ ուխտաւոր: Ռիխոր կը կատարէ եւ կը դառնայ տուն: Բայց խիղճը զինք հանգիստ չի թողուր եւ նորէն կու գայ Երուսաղմ եւ կը մնայ 12 տարի (1363-1374), ապրելով տառապալից կեանք մը ժամանակի խոռովութեանց պատճառով:

Ենոոյ կ'երթաւ Սիս ուխտի Ս. Լուսաւորչի Աջն, եւ կը մնայ 9 ամիս: Կոստանդին Կաթողիկոսի հարկադրանքին տեղի տալով կը ձեռնադրուի Եպիսկոպոս, առանց թեմի: Կը փափաքի զառնալ Երուսաղմ, բայց իր եղայրը Աւետիք արեղայ կու գայ զինք կ'առնէ կը տանի Ղրիմ:

Վարդան Բամբերդյցիի գրչագրական գործունէութիւնը բաւական երկար տեւած է, մեղի ծանօթ է 1355-1377 ընթանը, որու ըն-

թացքին օրինակած է երեք Աւետարան, մէկ նարեկ, եւ երեք ձաշոց, մեծադոյն մասը երուսաղմէմի որբավայրերուն համար:

Ստորեւ ժամանակադրական կարգով կու տանք շահեկան մասէր իր մեծ ու փոքր յիշատակարաններէն, քաղելով այն ձեռադիրներէն որոնք ծանօթ են մեզի:

1. — Աւետարան, Ղրիմ, 1355. — ինք եւ իր եղայրը Աւետիք արեղայ 1364ին կը նուիրեն քի վանքս Ս. Առաքելոցն Պետրոսի եւ Պաւլոսի: Վանքը շինած է Պարոն Աթամէլիք. — Կիւլէսէրեան, Կոլոտ, էջ 117:

2. — Մատեան Ողբերգութեան Գր. Նարեկացիի, Երուսաղմ, 1366: Զեռ. Երեւանի թ. 7091. —

ա. — Ի նուրբ քաղաքս յերուսաղմ է գրած, ի թվ. Պժէ, ի յայս գժար մարիս:

բ. — Ի յայս տարի գերեց փուանկի զեղանադր. եւ յայս աշխարհս զինչ քրիստոնեայ կայր զամէնն կալան եւ ի զիր հանին, եւ զինչ եպիսկոպոս եւ արեղայ եւ երեց կայր՝ զամէնն զնաւանեցին, և զինչ եկեղեցից կայր՝ զամէնն փակեցին: Սպանին զմեր ըրային, եւ այլ բազում երեց եւ կարգաւոր սպանին, եւ բազումք վասն զառն տանջանացն դարձան Թուղթ. եւ մեք յերուսաղմն զտարոյս շատն ի զնաւան ենք կացել, եւ բազում վիշտ եւ նեղութիւն վասն Քրիստոսի տեսաք, զոր ոչ կարեմ ընդ զրով պատմել: Աշակեմ զձեզ ես՝ Վարդան արեղայ Ղրիմցի, որ անանդեցա եւ գրեցի զարազում նեղութեամբ եւ ահիւ. յամէն առ կու մնայաք թէ երբ չարչարեն կամ սպանեն: Սիսաւանաց սորին անմեղադիր լիրուք....

գ. — Եւ աւարտեցաւ Հոկտեմբերի ժԴ. — Խաչիկեան, Յիշտ. ժԴ. Դարի, էջ 473, 474:

3. — Ճաշոց, Երուսաղմ Ս. Փրկի:

վանքին համար, ինչպէս յիշած է իր աւելի ետքը օրինակած գիրքքուն յիշատակաբաններուն մէջ (Լալայիան, Ցուցակ Զեռ. Վասպուրականի, էջ 219: Ցուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Ա. Հատոր, 1966, էջ 142, 356):

4. Աւելատարան, Ս. Գողգոթայի և կեղծեցին համար, ինչպէս կը յիշէ իր 1369 թուին զրած յիշատակաբանին մէջ (Ցուցակ Զեռ. Ս. Յ. Ա. Հատոր, 1966, էջ 356-7):

5. Ճաշոց, Երուսաղէմ, 1369, Ս. Գողգոթայի և կեղծեցին համար: Զեռ. Ս. Յ. Բ. թ. 122:

ա. Ի յերուսաղէմս է գրած, յայս աստուածաշն քաղաքս, յայս գեղեցկաշն առարս:

բ. Երուսաղէմս եմ գրել ի թվին Գֆջ, յայս մոլոր շմոր տարիս:

դ. Բուն Բարեկեննանին եմ գրել զսա յանդիր եւ յանդինի:

ե. Զվանիցս դուռն մատնեհարել էին, եւ ի մեծ նեղութիւն ունէին զամենայն քրիստոնէքն:

և. Ահ վասն իմ գառն մեղացն, Ա տարի եւ կէս է զինչ յայս աշխարհս եկեղեցի կա ամէնն փակած է վասն Աղեքսանդրի գերելոյն: Ի թվին Գֆջ:

զ. Այլ եսա Վարդան երեսանկեալ աղաշեմ զձեզ, վասն սիրոյն Քրիստոսի, անմեղազիր լիբուլք սրալանաց ի սմա, զի բարդում վշտով եւ բարդում տուայտութեամբ եմ գրել յերուսաղէմս, յայս շմոր ժամս, որ եկեղեցիք ամէն փակած կային: Ի թվին Գֆջ:

Է. Յայսմ աւուր հանգեաւ Գրիգոր արեղայն, որ վասն Քրիստոսի մարտիրոսացւ ի թվին Գֆջ:

Զ. Այսաւը բորբսած հաց եմ կերել եւ յըհորի կրաչուր խմել եւ գրել յերուսաղէմս բարդում վշտով:

Թ. Զի ի թվիս մերոյ ԳմԴ [= 1365] առաւ Աղէկանդր, եւ այս աշխարհիս քրիստոնէքն մեծ նեղութիւն եւ շարարանք կրեցին Դ տարի, զինչ յայս աշխարհս եկեղեցի կայր էւ զԵարութեան դուռն որմով փակեցին, եւ ի ընկից ի չորսէն զմին առին յամէն քրիստոնէից. զրագումս դարձուցին, զրագումս սպանին, եւ զմեզ զամէնս լատ զնառան զնելով եւ ազդի ազդի նե-

դութեամբ պահեցին Դ տարի, Բ տարապայի Ղազէ տարան զինչ երէց եւ արեղայ եւ եղիսկոպոս կայր, եւ Բ մանկագոյն արեղայ, Գրիգոր եւ Կիրակոս, այնչափ շարանշար հարին մինչեւ ի մարմոնյն կաշին անկաւ եւ մարտիրոսացան վասն Քրիստոսի: Եւ վՄխիթար ըրայիսն եւ մին միայնակեցի մեզնէ տարան ի Մար եւ սպանին: Եւ զոէր Մկրտիչ զԵրուտաղէմայ Եպիփոպոս բռնեցին եւ բազում խոստամբ եւ ազդի ազդի կապանաւք եւ տանջանաւք չարչարեցին վասն հաւատոյն, եւ համբերեաց վասն Քրիստոսի, եւ յաղթեաց նոցա Քրիստոսի, որ տայ համբերութիւն սիրոզա իւրոց:

Ի յայս նեղութիւն իմ Աւետարանն ի Գողգոթայ մնաց եւ չկարցի հանել, եւ բարդում նեղութեամբ վշտացաւ հողի իմ, եւ հատաւ ակնկալութիւն տհսանել ի բաց զՅարութեանն գուռն եւ վԱւետարանն: Յայնժամ զմաւ ածի թէ վԱւետարանս գուցան եւ ես անյիշատակ մնացի: Թող Տարեգիրք, Ճաշոց գրեմ, թէ ապրիմ եւ տայ Քրիստոս զիսաղաղութիւն եւ տեսնուց տայ ինձ վԱւետարանն՝ զայս ինձ ի մարմանաւը պէտո ի կարիս խարճեմ: Ողորմածն Աստուած, որ զամէն բարի խնդիր կու կատարէ, տեսնուլ երես մեզ յետ Դ տարոյ հանց ուրախութիւն, զոր այլ չէաք տեսնել. Եւ վԱւետարանն դասու. զիսան եւ զկնակն եւ զկոստեղն քակել էին, եւ ուրախացա ի փառս Քրիստոսի: Եւ վասն առջի ուխտին որ զրեցի զսա Ս. Գողգոթային, ոչ կարացի ուխտազանց լինել, այլ ետու զօտ Քրիստոսի, ըստ այնու զոյսյ ի բոլոց քեզ ընծայեմք, յամենայի կարող Տէր:...

Աղաշեմ ներել փցուն ձարբոտանացս... զի բազում աշխատանաւք, անով եւ տուարութեամբ, շատ աւը բորբսաց հացով եւ քացիսած աւթեկուն արբով եմ անցուց ցել:...

Աւարտեցա ի թվին ԳմԴ, յուլիս ամսոյ ի ԺԲ աւըն Հինդշաբթի... Ցուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Ա. Հատոր, 1966, էջ 355-7:

6. Աւետարան, Երուսաղէմ, 1371-1372, Ս. Ծննդեան Վանքին համար: Զեռ. Երեւանի, թիւ 5557:

Յամի ութշարիւրողի, վասն եւ միերուդի մեծ թուականի մերոյ [= 1372]... բամի ութշարիւրողի, վասն եւ միերուդի մեծ թուականի մերոյ:

նույսոս ծառայութայիցն Առառևելոյ... Վարդան արեգայոյ, որ տարագիր եղէ լիմ Հայրենի զաւանչն, որ եմ ի Բարեբթու, ի գեղջի Երմանի, որդի Կիրակոսի Ծահառ անկ շնացի ի Գրիմն, ի ուրբը վարդապետ Աւետիս Խոստածարտիկ ճաւառ, յետոյ աշակերտեցայ Գևորոս Հայրապետին, եւ պաշացացի զարական եւ դուեր ի գանձք որ կոչի Նըղրուաշ Յւ և զոտ արեղոյ, եւ կեցա Ժ տարիք: Յետո շինեցաք վանք նոր, զսր Պետրոսի և Խոճայ Աղոյի կոչի, յանուն երպախաւոր ուրբը Աստուածածնին, իիստ վայելուշ և սիրուն ամենայն իրաւուք:...

Անգի զալ յերուաղէմս, զմտաւ ածէի թէ զի՞նչ հանոյ իցէ Տեսան իմոյ նուէրք ի մեղաւորէն: Յիշեցի զայն որ ասէ. ընկեայ ի Տէր զո՞ոս քո: Եւ նա հողաց եւ երես մաղաղաթ, եւ գրեցի Աւետարան, ըստ կարի իմում, ի յոտն կալով, բազում ճզնութեամբ եւ աշխատափութեամբ, ոսկի ծաղկոյ և արծաթապաս բեւեռաւք, եւ բերի յերուաղէմս, ի ուրբը Գողգոթա, ուր Քրիստոս զսուրբ արիւնն իւր վասն մեր Եւնզ եւ փրկեաց զմեզ, եւ ուրախացա, զի արժանացոյց զիս Քրիստոս իւր ուրբը տեսոյն, եւ գարձայ ի տուն:

Եւ հանապազ ի խիզճ մտացս կու տանջեր զիս, թէ է՞ր եկի, զայս ամեն աշխատանք պիտի կորսնեմ: Դարձեալ ապակինեցայ ի Քրիստոս թէ զոս հողայ զիս, ըստ կամաց քա զնացաս ուղղեա: Եւ երեր զիս յերուաղէմս: Եւ կացի Ժ ամ ի ուրբըն Յակով, գրեցի Ա ձաշոց Փրկչին, եւ Ա Գողգոթային: Եւ ծերացա եւ բթեցաւ ամենայն կարողութիւնս մարմնոյա: Եւ զայաք ի Ս. Ծնունդս Քրիստոսի, եւ Աւետարան եւ այլ դիրք պիտոյ լինէր եւ չկայր: Եւ իմ մտաւ ածի թէ մեր բարեխաւաւ եւ միջնորդ Ս. Աստուածածինն է, նմա Ա. Աւետարան թող գրեմ, որ ինձ բարեխաւաէ առ իւր կուսածին Աստուածորդին: Եւ սկսայ ծեր ալիսաւք եւ ցաւատ կենաւուք՝ բազում աշխատութեամբ:...

Ի մեծ թիմի Հայոց գրեցաւ Ս. Աւետարան ի Ս. Քաղաք յերուաղէմս, մեռամբ բազմամեղ արեղի Վարդանայ Արմենցոյ, բազում վշտով եւ ծեր ալիօք եւ տուայտ կենաւուք. Պի (= 1371) էր մեծ Ա. Լալայեան,

Յուցակ Զիոն Վասպարականի, 1915, էջ 217-222: Հմմատ. Է. Խաչիկեան, Յէշաւ. Ժիարի, 1950, էջ 503-4:

Դաւ Ճաշոց, Ղրիմ, 1377, Ս. Մննդեան Վանքին համար: Զեռ. Ս. Յ. թ. 30: աւագ Գրեցաւ սուրբ տառս այս մեռամբ անարհեատ զրցի Վարդան անթիմոս և պիտի կոպոսի, յղորդ եւ յրեատիր աւրինակէ, Ս. Յ. խամաթ Երաշխուուր Աստուածածնի, որ կոչի Պետրոսի Վանք, ի թիմի Հայոց ՊիԶ, ի Ղանութեան Մամայի, եւ ի Հայրապետութեան տեսանկեա, եւ այս նաևանզիս յաթոռակալութեան Յովհաննէս արիջի, իմտատնասէր եւ առաքինասիրի. որ է ժամանակս խիստ խազազութիւն Եկեղեցւոյ եւ ամէն քրիստոնէից, եւ անչափ յաժան է հացն, որ չէ լիլ: Բայց սով մեծ եւ խիստ է աստուածային բաելոյ բանին մեղ անժութ առաջնորդացս եւ կրամնաորաց: Արև աղաւնմ զմեզ, սուրբ Եղբարք, անմեղալիր յիննէլ զի ծեր էի եւ աչքս չի տեսնուց եւ միտքս եւ ամենայն զգայարանքս րդել է, բայց անանկեցայ եւ գրեցի:

բարդ Արդ ես յետինս մեղաւորաց, տէր Վարդան անթիմ եկիսիովոս, որ կեցա յերուաղէմ Բժի ամ, եւ գրեցի Բ Ճաշոց, Ա. Գողգոթային, եւ Ա. Փրկչին, եւ Ա. Աւետարան Մ. Մննդեանն Քրիստոսի: Եւ գրնացի ի Սիս, ի Ս. Լուսառուցին Ս. Աշխ քյուստ, եւ կեցա Թ ամիս: Նա տէր Կոստանդին Կաթողիկոսն անշափ սիրեաց զիս, եւ Հարկեաց թէ պիտի եպիսկոպոս մինիս: Ես շտաց զիմագրած եղա, յետոյ հնազանեցա եւ նզա եպիսկոպոս: Եւ ամէն սրտով կու զայի յերուաղէմ: Նա իմ Եղբայր Աւետիս արեղա երեկ յերուաղէմ ինձ խնդիր: Ես ի Սիս էի, երեկ ի Սիս, զիս զտաւ, եւ այլ շթող որ եկեալ էի յերուաղէմ, եկաթ ի Ղրիմ, վեց ամիս ապրեցաւ եւ հնագեաւ ի Քրիստոս եւ ես մնացի անայցու զՔրիստոս ունելով: Եւ կրեցի զայս Ճաշոցս ինձ ծերութեան որդի, եւ տուի ամէն կամաւք և ամէն սրտի յաժարութեամբ Ս. Մննդեանն Քրիստոսի Աստուածոյ, յիշատակ ինձ եւ իմոցն, Ս. Աւետարանն եւ այս Ճաշոցս ի վայելումն մանկանց եկեղեցւոյ: — Յուշացակ Զեռ. Ս. Յակոբեանց, Ա. Հատոր, 1966, էջ 141-2:

Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆՆ